

զովուրդին, եւ իրենց ձայնը՝ լրբեք անպատճախան չի մնաց, ոչ միայն Ամերիկացի այլ եւ Եւրոպացի մէջ։ Այդ ցաւալի գիճակն յառաջ հկած էր հնապատէ, մարտիք, երաշտ, պատերազմէ եւ ջարդերէ։ Այս Ամերիկեան միջիունուրք երբեք չփեցին ժողովաւրդը տաղնապի եւ վատանգի ժամանակ, եւ շատ անգամ՝ անոր հետ բռի ժողի մնուան ։ Մնացին միշտ ժողովուրդին հետ կենացի զատ իրենց ամէն ունեւցածը կորսնենելէ ետքը, մինչեւ որ փոխադրուեցան երկրէն իրենց գեսպանին միջնոց։

Միժամայ 1806ին 1,200,000 տորարէ աւելի օգնութեան դրամ անցաւ միսիոնարաց եւ ամերիկացի կամաւորաց ձեռքէն, որ քաջարի Քլարա Պարթընի հետ, մասն երկրին խորերը եւ օգնեցին միսիոնարաց, հաղուեցնելու մերկը եւ կերպարելու սովորակները։ Այս միջնոցին որ կը զիմէ, Ամերիկացիք իրենց կարողութիւնն չափով կ'օգնեն թշուառ փախստականներու, որ կան Մուշը եւ Աստունի կողմերը։

Որքան կարող ենք դատել, եթէ այդ աղետից ժամանակ այս Ամերիկացիք չը գտնուէին երկրին մէջ, զրսի աշխարհը լրբեր չպիտի զիտնար տախնապր։ Եւ եթէ զրսնար իսկ, չպիտի կարևար նմանօրինակ միջոցներով նպաստել։

Այսօր գուցէ քիչ կան իրազեկ Հայեր, որ տարակուսին թէ վերջին 40 տարուան մէջ մծ բարեփոխումներ մատա են լուսաւորչական եկեղեցւուն մէջ։ Մի միամ աղօթենին այլ եւս չէ ճանչցուած իր քրիստոնէութեան հութիւնը։ Եկեղեցւոյ առաջնապասը գիտէ թէ աղօթքը հետ, հարէ է եւ ուսում քրիստոնէական հաւատքի եւ կեանքի։ Այս համոզումը մտաւ շատ եկեղեցներու մէջ, եւ ինեւացի առաջորդներու կրօնական հաւատքին մէջ կը բռնէ մնձ աւուղ մը։ Այս գաղափարն եկաւ Ամերիկայէ, եւ հայկական եկեղեցին արքանի պիտի ընէ միւս պատմական քրիստոնեայ եկեղեցներու հետ քովի կենալու։ Այս է հոգին՝ որ կ'առաջնորդէ դէպէ ի ձմարիտ բարեփոխում, եւ որ չէ կարող կորսուիլ երե հաւատարմութեամբ գործադրուի վերահասասակու եկեղեցին ամենասուրբ հաւատքին եւ պաշտամանը վրայ։

Զափազանցութիւն մը չէ ըսկել թէ չկայ աշխարհի վրայ ցեղ մը կամ ժողովուրդ մը, որու համար, իրենց թւոյն համեմատութեամբ, այն-

քան մնձ զոհողութիւն ըրած ըլլայ Ամերիկացի ժողովուրդը, եւ ցուցուցած այնքան համակրութիւն (որքան Հայերու)։ Ո եւ է ուրիշ երկրի մէջ՝ ասոր տարածութեամբ, ամէն աստիճանի այնքան ամերիկեան վարժարաններ եւ դպրոցներ չեն հաստատուած որքան այդ երկրին մէջ։ Ո եւ է այլ ասիական ժողովուրդէ՝ այնքան մնձ թիւով երթասարդներ եկած չեն մեր հողին վրայ, եւ ընդունած այնքան բարձր զիրքեր ուսման, վաճառականութեան եւ արհեստներու մէջ, որքան Հայերը։ Ամերիկեան Միժունարաց Բնկերութիւնը ըրած եւ կ'ընէ տակաւին Հայոց համար, ինչ որ չէ ըրած ո եւ է ուրիշ ցեղի համար, առանց իսկ բացառելու Զինական մնձ ազգը եւ ձափնացիները։

Ամերիկացիք կը յուսան՝ թէ Հայերը պիտի ունենան ցեղային հապատութիւն, առողջ գատողութիւն, համերաշխ իմացողութիւն եւ անձնանուէր պարտաճանաշութիւն, որպէս զի ինչ որ գործուեցաւ իրենց համար, պաշտպանէ զիրքներ չարիներէ եւ բարձրացնէ եւ գրկէ իրենց ազգը։

### ՃԵՂՑՄԱՆ Լ. ՊԱՐԹԸՆ



### ԲԱՌՄԸ Պ. ԶԵՐԱԶԻՆ



Իր թերթին յունուարի թիւին մէջ, Պ. Զերազ, պատասխաննելով Անահիտի 1904 Նյույմենիք թիւով կրտարակած «Մարդ մը» ափտղոսով յօդուածին, կը գրէ հետեւեալը։ «Եթէ «Հայկական Միժունին որ այդքան կարեւոր ընկերացութիւն մըն էր, պէտք է փութալ զայն վերահասատաել, «ախուր տիպարները» գուրս հանելով։ «Ֆանի որ ֆրանսական գատարանը իրաւունք տառաւ Միութեան այն երկու անգամներուն որ Պ. Ֆալաքճեանի կողմէ ամբաստանուած էին, այդ միջադէար փակուած է Միութեան դիւնքը . . . ուրիշ բան չեն ընկելու բաց կ'թէ ժողովիք հրաւիրել անդամները, որոնց Փարիզ են տակաւին . . .

Եւ այդ Միութիւնը, նոր տարբերու յաւելումով զօրացած, կրնար իր նպատակներուն իրագործում յառաջ առանի ժամանակում փողոցի եկեղեցատան մէջ :

Այս տողերը շատ լաւ են, բայց մէկ թերութիւն մը ունին . . . այն է որ չափազանց ուշ երեւան կուզան, Ասկէց զրեթէ մէկ ու կէս տարի առաջ, Քրանսական դատարանի վճռին հետեւանքով « ափուր տիպաներուն » ջախջախուելէն անմիջապէս յնոտ՝ Դիւանին Ստեղապետը Պ. Խակէնստէր Միութեան բոլոր անգամները նամակով հրաւիրեց ժողովի՝ ընկերութիւնը շարունակելու կամ շարունակելու մասին որոշում տալու համար . . . վեց ի օթ հոգի հազիր եկած էին . . . ու չեկողներուն մէջ էր Պ. Զերազ ինքնի ալ : Այդ օրը որոշապէս յայսառուեցաւ թէ Հայկական Միութիւնը այդ պայմաններուն մէջ դատապարտուած էր չապելու, ոչ միայն որովհեանե՝ « ափուր տիպաներ » անոր դէմ գաւած էին, այլ նաև որովհեան անոր կիմարդկութեան մասնակցող անձերէն ունանք հակընդդիմէ ձգտումներով ներշնչուած էին եւ համախոն անդամներն ալ ուրիշ բան չէին բերեր մնծ մասամբ բայց իթէ բարի կամուցողութիւն՝ առանց դրամական և եւ է լուրջ ուժի : Այսօր, մէկուկէս տարի յնոտյ, աւելորդ է կրկնել միեւնոյն փորձը : Մեւենիները պէտք չէ արինցնել : Լաւագոյն է նորին կիմնել այգիսի մարմին մը, այնպիսի պայմաններու մէջ որ անոր կինսականութիւնը եւ տեսականութիւնը ապահովէն : Թէ ի՞նչ են ըստ իս՝ այդ պայմանները, որոշապէս զրած եմ արդէն այդ մասին . . . պէտք է որ խումբ մը համասեռ (հօմօքնէ) անձեր, իրար ճանչող, սիրող, յարգող, եւ նիւթական կամ մտաւորական լուրջ զոհողութիւններ ընելու կարող ու տրամադրի, իրենց ազատ կամքով ու համաձայնութեամբ, կազմեն կորիգ մը, զայն հաստատեն առաջուց հաւաքուած դրամական կարեւոր գումարի մը վրայ, եւ յնոտյ հրապարակ գան՝ գործելու, եւ այդ ձեւով կազմուած ընկերութիւնը հետզետէ ընդարձակելու համար: Այսպէս կազմուած է Աշխան Խարակիրը, ինչպէս եւ նմանօրինակ ընկերութիւններէն շատերը : Մինչեւ որ այս պայմանները ըլլանան, « Հայկական Միութեան » խոշոր ծրագրով ընկերութիւնը

չի կրնար յաջողիլ, եւ կամ՝ եթէ հիմուով այդպիսի ընկերութիւն մը, Փարփի մէջ արդէն դոյցութիւնը ունեցող փոքրիկ ընկերութիւններուն պէս սահմանափակ բան մը կը նայ :

Գելով ընդհ. առաջնորդի խնդրոյն, Պ. Զերազ կը հրասարակէ թարգմանութիւնը երեսուն եւ հինգ տարի առաջ զրած իր մէկ յօցուածին՝ ապացուցաներու համար թէ ինքը ինձմէ շատ առաջ . . . նիշպէս կ'ըսէ — մենամէջ ուսեալ կդերականներ ունենալու անհրաժեշտութիւնը փաստած էր արդէն . . . Պ. Զերազ զարարակ յոդիութիւն յահնն է առեր. երգեք մտքէս չնմ՛ անցուցած « ուսեալ կդերականութեան » մը անհրաժեշտութեան մէս հասարակ-տեղիքը մը առաջին անդամ ես յայստած ըլլալու ծիծաղիվ փառքն ինձիք վերագրիլ . Պ. Զերազին ծննիէն տանչյորս դար առջ. Սահակ, Մեսրոպ եւ Վուաշապուհ այդ գաղափարն ունեցած եւ շատ փալուն կերպով գործադրած են զայն: Ես միայն Եւրոպայի Հայոց զարգացնեալ եւ կորովի, գործունեայ ընդհ. առաջնորդի մը պէտքն զգացուցած էի, եւ այդ հարցը որոշապէս հրապարակ դրած աւելնո՞ւ ամբողջ արտասահմանին հայ մամուլը ինձի ձայնակից չգրնելուս ցաւ յայստած էի . ա՛յսքան: Այժմ աւելի քան ուրախ իմ՝ տեսնելով որ արտասահմանի բոլոր թերթերը համաձայն են այդ մասին: Երանի՛ թէ մեր կոչը շուտով յանգէր արդիւնքի մը . եւ ասոր մէջ բոլոր արժանիքը թող վերագրուի Պ. Զերազին, կամ . . . Սահակին ու Մեսրոպին: Արդիւնքն է կարեւոր, մեացեալը նշանակութիւն չունի :

Վերջապէս, Պ. Զերազ, եւրոպայի մէջ հայկական գօլէմիք մը հիմնարկութեան գաղափարին վրայ խօսելով, կը յայտնէ կարգ մը խորհրդածութիւններ, որոնք շատ լուրջ են, բայց որոնք չեն խախտեր տեսնելու եղանակը որուն վրայ հիմնած էի այդ հարցին նույիրուած յօդուածները զոր երկու երեք տարի սաշը հրապարակած էմ Սնեանիքի մէջ: Այդ խնդրոյն պիտի վերագառնամ Սնեանիքի յառաջիկայ թիւով :

Ա. 2.

